

Հ-Հ- Ա-Ա-Բ-Բ-Հ-Հ- Ե-Ե-

- | | | |
|--------------|----------------------------|--------|
| 1. անօթ | սունա, ՈՒՆ պրայ. ՅՈՒՆ | |
| 2. հոր | հորու, ՌՈՐ | |
| 3. խորշ | հորժ, ՌՈՐԺ | |
| 4. թանիր | տանրո, ԴԱՆՐ ՅՈՒՆ | |
| 5. արդաւան: | արգամանու
ՅՈՒՆԱՎՈՒՆ | ծիրանի |
| 6. պատառել | պարար, ՊՈՐ | |
| 7. ռէս | րէշ, ԼՈՒ (ՀԱՅԱ. ՍՈՒ, ՅՈՒՆ) | |
| 8. ա-ճապարել | չապարանել և եւա | |
| 9. ա-ռաքել | ռակու, ՌՈՐ (հիֆ.) | |
| 10. ագարա-կ | իկաւս, ԽՈՐ (agricola). | |

Ձնայելով իւր բոլոր թափած ջանքին պ. թասամաշեան այնպէս էլ չազայցոցեց իւր “իմաստութիւնն”, որ “Արամեն որաբանա ուղարձի հարսութեան զերշին թագաւորն էր, որ Աաշմանապր Ք. Էն (800—825) ըլրաչար կերպով յաղթուեցաւ եւ վերջ գտաւ ուղարձի հարսութիւնը, որին յաղորդեց երքրորդ հարսութիւնը Սարգուլ Ա. ոլու (Բանասերէջ 173). իսկ ապա, իրեւ ապացոյց յիշելով իւր “Արձագանքին, ուղղած թլթակցութիւնը, թէ ու . . . Ուրարտիի տէրութեան թռակամը պէտք է ինչերորդ գարէն յետս մղել տանել մինչեւ յերկոտասաններորդ գարն . . . քանի որ Տիգլաթ-Պլղեասարի մը դէմ գնելու չափ զրութիւն ունեցող տէրութիւն մը չի կրնար ոնոր կազմուած ազգ մ'ըլլալու” (էջ 240) սցն ուղղերով յարգելի պարուն իւրն իրան ապասկել է պարզ է, որ այս յարում կարող էն գունչ հարսութեան մինչեւ մինչեւ մինչեւ յետեւլ:

Եւ այսպիսի մ սիսալ թոյլ և տալիս մի “դիտական” թերթ!

Կամենարվ գիտութեամի պարապել, պ. թասամաշեան մինչեւ այժմ չգիտէ էնթուրութիւնն, լոյն կարծիքը իսուուց տարբերել (ինքն էլ իրան “իմաստունք կը կարծէ . . .), մինչեւ որ չի պարապի այն ինտարլը, որ կը տիրէ Արամենից մինչեւ Սարգուր Ա., մինչդամայն ինքնաշամց վատահու-

թիւն է Արամեն “առաջին հարսութեան պէտք թագաւոր, Ճանաչէլ”¹.

Կ'երեւայ, պարոն, “մասնագէտի” պատմական հյոյեացքն բաւական բութ է, որ ինքն իրան կը հակասէ. անբաւարար է նմանապէս նրա պաշարը սեմական եւ ուրարտեան լեզուներում, լաւ կ'անէր պ. բասմանցան իւր այդ խոչը պահասը լցացընէր, նախ քան ուրիշն “դաս” տալու:

Մի անկեղծ խորհուրդ եւս.

Եթէ “իմաստուն”, պարուն, ամօթը մի կողմ դրած, շարունակելու և “բանասէրի”, էջերը իւր գլխի գովարսակներով լցնելու, փառաբեր բարդապահելով եւ ուրիշների վլրայ հայցակներ տապարալով, լաւ կ'անէր շատավէր անմշապէս գագարեցնել իւր “դիտական”, թերթիւր, որով մեծ ծառայութիւն արած կը լինէր հայ մասուլին:

Բ. ԽԱԱԱԹԾԱՆՑ



ՄԱՑԵՆ ԱԽՈՍԱԿԱԿԱՆ

“Էլլիւն Քիւր. Հիւ. ԱԲՏՅՈՒՆ ՍՈՒՐԻԹԻՒՆՆԵՐՆ Ցապարութիւն Սարգնան եւ Ըսէ. Կ. Պուլս 1902, զի՞ն որուց:

Աս նոր գրքին պարունակութեան վրայ քիչ բան ունիմ ըսելու, այնպահ քիչ՝ որ կը շուարիմ ամրող յօդուած մը բերան բերնի բերկու:

Ցիսունուհինք ոսանաւոր հատուածներէ բազկացած մատնիկ մը, որոց վեցը ոտանաւոր չեն (էջ 8, 12, 24, 38, 45 եւ 78), եւ մատցածներն ալ հագի կրնան անսանուիլ բանաստեղութիւն: Կ'երեւայ թէ ծով նետուած է սգելին . . . “Աշշուը” որ կը պահի:

Չառ սիրեցի սակայն Կաթնալղիւրը (էջ 15), եւ Մուլը (էջ 80) որոնք մասնաւոր յատկանից մը ունին, համելի եւ ազգեցիկ են ընթերցանութեան, ու եթէ ամրող գրքոցի միմայն առ երկու բանաստեղծութիւններէն բաղկացած ըլլար, գարձեալ զերմապէս պիտի յանձնարարէր որ իւրաքանչիւր որ պարտականութիւն սեպէր:

¹ Հայութ այ ազգի ուղութիւն թագաւոր է մայ յայտիք. պատմութեան անուն է պայ ինսուսուն ըմբաւու պիտի առ առ զիրը, պատեղ կը համար “Արամէ” Արամուտի առաստիք (ինչ եւ յունէ) Թագաւորը . . ., Ծնել զայցուն նըմք զիւած պարած բրաւու էլ պարագան անուշտիք պիտոյս ուղութիւն իւրիւն (կապ) փախանակ նիւթ (բերք), որ գերմաներէն բանգուու տեղի չափի:

1. Մ. Խորենացին բառ սեպհական անւան տեղ է ընդունել, “անեաց Սամիթիի սկին . . . զայց խաւարի ի բարձրից Արգաւանյու, Ա. ԿՀ. Լ. պայ սիսալ ինսառութ թարգմանած է եւ Վ. Հիմին:

քաջալերելու Թեղթողը (էջ 78) որ սենեակին մէջ միսակ, տիուք, սրտվզ միայն տաք է.

Ու ԿԵ իրաւ երաք ու սէք, - իր նոզն, յունք թամացին,
- Հուր սպառում ուրդշնորս համդին,
- Հեռանք տրտանգին:

ԱՀԱ, ԼՔՈՒԹ... քնարը: Արգեց ասկէ կը համացուի՞ թէ Արտ. Յարութիւնեան անգամ մըն ալ ձեռք պիտի չառնէ քնարը: Կամ հեղինակն ըսել կ'ուզէ որ իր քնարը, իր ոտանաւորները, իր բանաստեղծութիւնը մինչև հրմայ չարտանացան քաջալերել թեան:

Եթէ գտահ ըլլայի թէ ապագային պիտի կարենայինք ունեալ իրմէ քանի մը նոր հատուաները, Կաթնաղըլիրին տեսակին, եւ Մոլին ինքնատիպ կազմութեամբը, — Թերեւս խրատէի իրեն կերպարն ձեռք առնել իր քնարը. բաւ է որ տիուք ու առանձին չապէր սենեակին մէջ, չորս պատերէն շրջապատուած, միջավայր մը կատարելապէն յարմար գրգռելու երեսակայութիւնը՝ չորս յանգ կապելու համար իրարու հետ: Քիչ մըն ալ պակաս յաւակնութիւն, վասակար պիտի չըլլար իրեն: Որովհետեւ, միջակութեան մը դատապարտուելու վասագէն փրկութեան գլխաւոր ճամբաներէն մէկն ալ է, ոտանաւոր շխողի մը համար, ի սպառ հրաժարել թանկազին (!!) խոնիր . . . խոհարարու վարպետութենեն:

Արջափ պէտք ունին պազ ջրով ճօշեփ մը ինքնագրգին յանգամները, ժամանակին անդրադառնալու համար թէ ուրիշներու ։ Հաճոյքին համար սպառումը շատ անսարքեր երեցիթ մը պիտի ըլլար — ինչպէս անսուսին տերեւներուն չընալ ու թափիլը — Եթէ սուռ գիւ այս գործողութիւնը՝ Պուռ, կատարուեր:

Աս անտարբեր լուսթենէն վախալով, ամիսներ առաջ՝ թմրուկ եւ փողով աւետեցին դաւառային գրական ծննդարերութիւն մը, հսկայի մը երեւոյթը՝ գաճաճներու խումբին մէջն:

ԱՌ երեւակայեցէք զօւտերևի՝ որ Մալկարայէն շոյյութեցա Խուրբէն Զարդարեանի մը՝ ։ ջղուտ ու պատկառալից, (էջ 38) արձակին: Համբաւի արշաւ մըն էր, որ կարծես կը բացուէր, յաւիքնականութիւնն էր, որ կարծես, աւարդ կը արուէր. մարմարին անդրիներու ձիր բաշխում մը, կարծես, կը կատարուէր: Փառքի տեղից յափրեցու նաւեւ Պուռովայի Ակադեմականը՝ որ կողագուան մաս ունենաւու համար, հրճուեցաւ իր կրեայի պատեանին մէջ, ու գանդաղու-

թեամբ . . . աճապարեց, յիշեցնելու համար թէ ինք ալ իր ծերութեան խնդութիւնը ունեցած է ոտանաւոր մրոտելու: Զգիտեմ ինչո՞ւ չունեցան երիտասարդութեանը ատեն, ինչպէս աշխարհի մէջ սպլիցիանն է:

Գիտէք ինչ բանի վրայ կը դառնայ կուլը:

Մեր համակրելի քերթողին, Մկրտիչ

ԱՃեմեանին, գրական ժառանգութեանը վրայ:

Ու աւելի, ոչ պահան:

Բարեկամատաբար մեր խոհոմուը —

ինչպէս որ բարեմուութեամբ կ'առանենուէր և ֆանթէն — զիստաւորութիւն չունի պարօն վաղը անհետանլու, եւ թողլու որ քանի մը նորդիներ, ձեռք ձեռքի տուած, զարդարուին իր գոհարներուի:

Մկրտիչ ԱՃեմեան հասունցած կին մըն

Ե աւելի թարշամած քան քայլայուած . . . :

ԱՆ երբեմն կը գարձենէ ամուր կցպուած

Հին գարակին բանալին — մողուած արուեստին հապատութեամբը — հիմաւուրց նրբին նմշց մը դուրս կը հանէ անկէ . . . :

Մտուկէն կը բուրէ կծու հոտ մը,

մգլումի, բորբսի հոտը, լոյսի կենափին զկման դակութեամբը . . . :

ԱՆ հոտը, կծու հոտը, որ շատերուն նողկանք պիտի պատճառէր բացարձակապէս, իրեն համար տեսակ մը ախորդ ալ ունի . . . :

Մկրտիչ ԱՃեմեան, հին սերդուին միակ բանաստեղը՝ որ կ'ապրի ան գեռ կը գրէ . . . :

Մկրտիչ ԱՃեմեան մեր ժամանակին ամէնէն մծ բանաստեղը չէ . . . էն զուտն է . . . :

ԱՃեմեան ան տաղաչափուն Է՝ որմէ

տող մը արձակ չելք ճանչնար, գէթ մէկը, նորերս . . . տող մը արձակի անհամչափութիւնը գործած չէ . . . :

Պատկերները — ԱՃեմեանին գծած —

աւելի զգացումով քան զգացողութեամբ

կ'անդրագառնան: ԱՆ՝ զուրէ է իրականին զգացումն: անցածող եղած է գոփէի մը վզմինը գործած չէ . . . :

Իմաստասիրութիւնը . . . հոգեպաշտ

տրամադրութիւններ . . . :

Կամարի ըմբռնմածը . . . համակերպող

հեգնուածը . . . յարաբերական լաւատես մը . . .

փորձառու մարդ . . . համեստ ։ Ես, ին կողմնեւ ինչնէն յիտող . . . ապրած մարդ . . . սակաւապէտ . . . :

Պայմանի թերութիւնը մը ԱՃեմեան ան-

ճարակ ու ագէտ է Հնչեակի (sonnet) շնու-

թեան մէջ . . . :

ԱՀԱւասոկիկ ան ամրաստանագիրը զրբ Արքա. Յարութիւնեան կարդաց ասէկ հներ ամիս սառաջ՝ մեր շաբ յարգելի եւ համակրելի բանաստեղին գլխուն, անոր շնորհալի եւ դողարիկ երկասիրութիւններուն վեց որոկ առաջն աեղ կը գրաւեն ուշեկիթաշշեանի մը արտադրութիւններուն քոյ:

Եւ որպէս զի անհեգեթութեան եւ հակասութեան լրում ամողընար, Արք. Յարութիւնեան պաշտամունքով յարգ անք կը մատուցանէ ԱՀԱմեաի բանաստեղութեան մաքուր յօրինուածքին, ամիսոյց զլուածքն եւ զաւար թարմութեանը եւ ծերունի բանաստեղին մշտանորոց նոգին, ան հոգին որ վայրին մը առաջ մգլուած ու կծու կը հուեր մնտու կին տակը, անյշու եւ անկինդան, նողիւնք պատճառելու չափ գարշահոն . . . :

Աւելի թարշամած քան քայլայուած անպատճը՝ հիմայ կը ստանայ . . . մշտանորոց նոգի:

Ի՞նչ յաւակնութիւններ . . . աշուելիորէն անտանելի . . . :

Այսքան սանձարձակ թեթեւամտութիւն մը . . . մարդ քիչ անգամ առիթ կ'ունենայ դիտելու կեանքին մէջ:

ԱՀԱմեանի մակ պատիւը — աշակերտն եղած ըլլալն է հոգեցոյ Հ. Ա. Ալիշանի զրբ ինք կ'անուանէ «մեծ ձայլն քերթող», որուն էն սիրելիներէն եղած է, եւ որուն համար կը գրէ.

— նորա՞ որ կըթեց մանկական սիրտ մօր, Պարտինը, որու եւ նու, սուրբ եւ նշու ժամեր . . .

— այդ միակ պատիւը պարտիւզելոց պահել զլինքը մասպարծներու անհեղեցութիւններէն: Ահետման մեր որ սաց տաղանդներէն է, որուն սենեակի չըր պատերուն առանձնութիւնը չեն փնտուեր՝ ինքնագրգռութեամբ ոտանաւոր շնորդի համբաւ մը յերիւրելու համար, «լուր պառման» մը դատապարտուելով:

Օրինակելի աշակերտ, պարկեշտ քաղաքացի, ուղարկմատ պատսեայ, բարի հյոր ընտանիքի, նշնկան բարի բանաստեղ . . . աշաւասիկ ամրողը կեանք մը վատնուած ուսման, գործունելութեան, ընկերային պարտականութիւններու, իր նմաններուն յարգանքին ստացման, առանց աղմանէի ու պոռշտուիքի: Աս ամե-

նուն փոխարէն՝ ի՞նչ կը ներկայացնէ մը Արկարացի Ասպետը՝ կոտա կերպերան ժապաւէնին: — Խոհէեր . . . թակագիին!!

Արոնց կը պատասխանէ Ահետման, զգացումնի՝ թէ զգացողութեամբ, ընտրութիւնը կը թուղար:

— Մի երջանկութեան յուսար ուռն յիմար,

Ձի պարտիս գոնուիլ մարդկութեան համար.

Սակայ զի եղու եթէ բո եղուեր

Թափան սրտնու ասդեն վերքերու:

Որքան չեռու կը մնայ «Լուռաւ քնարը ին չեղնակը» որ միակ նպաստի ունի, ինքնասելը, ամբելու իր ցաւերը, վերքերը. կը զբաղի գիւաւրաբար իր շաբ աեղ բանդ «ես, ովք, հուսուգութեամբ»:

Ահետման բանաստեղ եղաւ՝ հակառակ իր շատ նուրբ «իրակնի զգացումն», որ իրեն կը զայցուի անիրաւութեամբ:

— Կազեր մոտի, եւ տաշապ գծուծ

Բռնութեամ մին զիս նոռու, եւ լուծ

Ծխաթիշ անակ զաս ծանսանա

Ու շարժեմ յանգէտս իրեն մեթնայ:»

Բայց բուն հաւատացեալը Արք. Յարութիւննեան է, որուն «Լուծ քաղզը է, եւ բեռը՝ փոքրոգին: Ի՞նչ թեթեւութիւն . . . երանի:

«Դառնօրէն», եւ «մոերմօրէն», (էջ 35) ներելի յանգեր չեն: Իսկ «չեռուու եւ «մամուռներուն», (էջ 16) «չունիմ», եւ «թիթեռ», (էջ 35) յանգէ զատ՝ ամեն բան են «Պառկած», ու «բարձ», (էջ 53) անցաղը յանգեր նու: Նշն էլին մէց կայ նաև «թաթթաթուր», բառը՝ զր կը յիշեմ կարդացած ըլլալ թ. Թէրզեանի հալածական Աղջիկը քերթուածին մէջ:

— Եւ իմ սոսուեր տրտում տղոսուր Կը գգանջի նու թացթաքուր:

Եթէ կասկածէր Արք. Յարութիւննեան թէ Հ. Ա. Ալիշանի ուրիշ մէկ աշակերտն ալ, Ահետմանի գասակիցը, գործածած էր այս բառը, անշոշաւ նոյնանք պիտի զգար «միւլոմի» ու բորբոք, աս հոտէն, կամ — իր սիրելի բացարութեամբը — աս «գրաբարտառն ցեխայսումէն»:

Դարձեալ, մի եւ նշն բառն կընումը իրը վերջայանդ, րիգոլո է: Ինչպէս, (էջ 34) «Էմեռնիք, առաջին տունին մէջ, եւ «Ժպոիլ» երրորդ տունին մէջ:

1 Տես. «Արեւելեան Մամուչը» 1 Յունիս 1902:

թիւ 11:

2 Լոյս եւ Ստուերը, 1887, էջ 52: «Դուռ կը վերդրեամբ, իր դասակեցը:»

1 Լոյս եւ Ստուերը, «Տաղնապի», էջ 62:

2 Աշուն, էջ 61:

բռնազրօսիկ բառեր ալ պակաս չեն, յանդի
բռնադատութեան արդիւնքը: Օրինակ (Եջ 73):

— Իմ սիրածը, մարտը պաշտամունքով
լիթ (?) որպէս զի յարմարէր “աղջկի բառին
հետ, կամ լաւ եւ չլարմարէր: “Զգայնական,
ու “վրան, — “յանդաբան, ու “անձնական,
— “միշեւ, ու “թեթեւ, չեն համապատաս-
խաներ, նցն ոտանաւորին մէջ, յենման բա-
ղածայն (consonne d'appui) ի պահանջումնե-
րուն: Ինչպէս նաև՝ “բարձրութեան, եւ “աղ-
չկան, (էջ 52) յանդերը:

Հետեւելը՝ տասնոտեան մըն է (Էջ 53),
որուն ոտքերը կը կաղան.

— Ասէ, սիրելիս, այս գինով տղի
Անկապ երգերուն վանկը քմածին:

Աղջկել է, լրսէ, տրղի, և ըլմածին.
Գէլիս Արգերի համբաւաւոր հնչեակին
մասնակի մեկ նմանողաթիւն ըլլալ կը թուխն հե-
տեւեալ տողերը (Ել 30).

— Ρηρηρην αυτην ψησην γενεριν ηθο γιατις,
Τοπρωθηκαν παπιθαιναμη μηρ γιανθηκε,
Αλι μητρωδηνα θετε αναγινθετην φυλητη
Πισην, ψησην ζωντηνα ρητην ψην ιερηρη:
Ainsi j'aurai passé près d'elle inaperçu...
Nosant rien demander et n'ayant rien reçu...
Elle dira, lisant ces vers tant remplis d'elle,
«Quelle est donc cette femme?» et ne comprendra pas.

Ներդաշնակութեան մասին՝ քննադատելի կրնան նկատուիլ հետեւեալ տողերը, եւ ասոր սմոնները (Եջ 68):

«Ու թաւուտքի մը շուքին տակ մըթընչադ
Կը պրապարան առշապահ տոռն ու շար:

Գալով մասնաւորապէս “Թաւուտք”, ին,
տեսակ մըն ալ “ցեխայտում”, կը նշարուի հոս՝
“Թաւուտք բառին մրայ:

"**«**ყანეთის», ამავკანს ყრბებზე ხელისულია.
სავარ ასტამ კერ სტრატეგია ამჟაფრი
დევების ძეგლი: იძანება ამავკანს ს ას, სხვ, კულ-
ტურულანების ძეგლი: იგრძნობა კ. 7. ენერგე-
ტიკის. ძალაში ყველ ენერგეტიკის. — კ. 11. ენერგე-
ტიკის ამონაზე. — კ. 16. ენერგეტიკის ამონაზე.
კ. 17. კერაულის ენერგეტიკის (?). — კ. 21.
ას ენერგეტიკის. — კ. 29. მცხველ ენერგეტიკის. —
კ. 30. საუკისხე ენერგეტიკის. — ფასონებების ც

Հետեւեալ տունը (էջ 69) կը մեղանէէ
բրբականական թերի կազմութեամբը եւ ան-
յածոյ ետառածութեամբու.

- Քայլայումին Ներ ուղեղս անուժ, անզէն,
- Իս ինքնութեանս այլ մոգեկան մասրիկ զամբիւդ, -
Պատի հաւիք, գրինմ, Տօպի, մարմինս - իր հիւը, -
Եթերեզմանին ցուրու կաֆոր պատի ուրծի:

Վեց հասուածները՝ որոնց կ'ակնարգէի
յօդուածիս սկիզբը — լսելով թէ ոտանաւոր
չեն — արդինք են նորաձեւոթեան մը՝ զդ
անձարակ բանաստեղծներ շըրաբերոթեան հաւ-
նեցին՝ “ազատ բանաստեղծութիւն”, անուան
տակ: Արձակին եւ ոտանաւորին մէջ եղած տար-
բերութիւնը զինաւորապէս կը կայանայ առա-
ջնին փոփոխի լիրութեանը մէջ, եւ ոտանաւոր-
ին վերջնականութեանը մէջ: Խնչ ձեւ որ,
չետեւաքար, փոփոխի է, կատարեալ ու վերջ-
նական չէ, չնեկատուիր իրա ոտանաւոր:

Ղա Գումբէն մը միայն յաջողեցաւ կատաւ-
րելադրութիւն գնեն՝ վերընականի վերածե-
լով փոփօնի ձեւերը, իր ազատ ոտանաւոր ն-
սերովը, որոնց քաղաքնիքը ինք չետք տարաւ:

Նկարը լութեան մէջ՝ մանրամասերու հաւա-
տարիմ ճշգութիւնը չէ որով պատկերը կը
յուղէ մեր միտքը եւ կը յարուցանէ դաշտի,
լիսան, կամ ծառի գաղափարը։ Կայ նկարուած
ծառ մը որոն տերեւները ամենափոքր նմանու-
թիւն ունենային իրական տերեւի ձեւին։ այսու-
հանդերձ վը ճնինք ճարտար հարուածի մը զօրու-
թիւնը անբան մոգեկան է, որ անմիջապէս կը-
լարէ մեր աչքը, Կարտարկը ակնկալուած ար-
դինքը, այսինքն պատրանք մը։ Եւ ահա կը-
տանենք նկարուած անտառը, կը զանազաննենք
հեռուէն ծառ երուան գլխարու ճիւղերը, եւ կը-
կարեւնք որոշը մէկ մտերւ որ կը հանգիւ,
կը թթթուալ, կամ կը տատանի։

Ազգինի մողեկան առ հարուածք՝ բանաս-
տեղութեան մէջ, կանկալուի յանգէն՝ որ
պարզ ներդաշնակութեան, կամ ականջի քմչա-
մցըքի համար գրուած չէ հոն:

Վ Յանդին պաշտօնը շատ կարեւոր է, որուն
վրայ երկայն պիտի ըլլար հիմյ խօսել: Համա-
ռոսաբար ըստելով, յանգը պարտի յարուցանել՝
մողերու մէջ պատկեր մը, գոյսնութիւն մը,
տեսիլք մը զոր յլացաւ բանաստեղքը: Այդ
տեսիլքը պարտի պարապատուի ինընարեկրա-
ցար, առանց ամէնափոքր ճիգին կարդացողն
կողմէն: Բանաստեղքէ մը կի պահանջուի, ուրեմն
որ իր տեսիլքնեղը յատկ ըլլան, եւ ոչ ճա-
պայ:

— ხმէ բանատեղ ես, — կըսէ ար
Պանվիլ — տիպար բառը ինքնին պիտի ներ-
կայանայ մաքիդ, պարտասա, յանգովը միատեղ:

Արտ. Ցարութիւննեանի ոռանեաւորներուն
շատ տկար մէկ կողմէն ալ յանդն է, որ յաճախ
բռնագատեալ մտած է հօն, յաճախ ականցի

համար, բայց չել կատարեր իր մեծ պաշտօնը՝ որ է տնօրինելու յարուցանել: Օրինակ. (Էջ 62) «Երաղանդ»:

Ու զ օսանի, զ մարի
Խնացէս մարդի ոյլու անուշ,
Խնացէս փունչ մը փրփուրի
Թենթեւ, նըռըն ու քննուր:

Այլ աշերով կիսափակ
Խ՞նչ նըռու ոգիւ անմուար
Այլ աշցաբին անսապկ
Թրուն ցութքը ըստոր:

Առաջին ասան մէջ մարի եւ փրփուրի
յանք երը կ'օգնեն, ձեռնտու կ'ըլլան իմաստին
եւ կը յարուցանեն մարելու գործ օղալթեան տես-
սիլըը որ ինընարեաբար պիսիի արտայայտուեր
առանց փունչ բառն որ կապարի ծանրութեամբ
կը կըսէ իմաստին վրայ: Խսկ անուշ եւ քննուշ,
հեռու են ըլլալ տիպար բառը:

Երկրորդ տաս յանք երը — չըսր ածա-
կաններ — բոլորովն անչափն, անիմաստ, եւ
թերի են: Իմաստուն կմակըն Է՝ «աշքբռով ոգել
անցեալին ցոլքերը», որ շատ աւելի չնորհալի
պիսի ըլլար իր պարզ մերկութեանը մէջ, քան
վեց ածականներուն (մէկը մակրայ) հանդիսաւոր
թափորով:

Քիչ անգամ կ'իյնայ Մկ. Աճէմեան աս
թերութեան մէջ՝ որ տոշչմային նկատուելու շափ
ընդհանրացած է: Մեր գործողները յաճախ կը
նմանին անմաշակ կիներու: որոնք կարող չեն
պարու զանգ ամառամքեցնել, առանց բեռնաւորե-
լու զայն ծանր ժամանակներու (passementerie),
շառագայն թաւիչներով: Իմաստի կորովզ սիսալ
կերպով կը վիտսուի ածականներու մէջ. մինչ-
դեռ կարեւորութիւնը պարտ էր տրուիլ բան
գերակատարեն, գոյսկանին, իր զնազան ըն-
թացքին, կերպերուն, եւ գործ օղալթիւններուն
մէջ գիտարաբար, որոնք կ'անցրադառնան
բայիրու միշտորութեամբը:

Մինչդեռ, կարգացէք Մկ. Աճէմեանի
“Միացեալին Պարահանեկւու”՝ ուր նկարա-
գրուած է թատրոնին սրահը իր օմեակներովը.

— Արա զը փային անոյց եւ պշըանը
Անքը կը նսանի նախան ու պասուանք.
Ունանք շատ գուարթ եւ ունանք պղոտք,
Թըստութեամբ անոյց հոտի՞ւ կամ սիստոր:

Արդ՝ Բնչպէս զուգընթաց կը թոշին
պշըանը եւ փայլիլ, եւ միւս կողմէն որբան
գետին կ'իյնան պատրանը ու նստիլ: Ահաւա-
սիկ տիպար բառեր որոնք իրենց հետ բերած
են յանգը: Եթոյց՝ “զուգընթաց պղոտքը” կը

յարուցանեն գաղափարը կիներու եւ իրենց ա-
մուսիններուն Խսկ այս միակ սիստոր յանցը
բաւական է նիստարեաբար նկարելու ամեն
դասակարգէ խառնուած ամբոխը:

Եթէ ստուգիւ՝ Արտ. Յարութիւնեան ա-
ռած ըլլար Աճէմեանի հնաւուց անտառէին հուրը,
էն առաջ պէտք էր ազդուիլ սիստորէն, փիփա-
նակ գտնելու հու մէգում ու բորբոս: Ճիշդ
հու կը կապանայ Աճէմեանի անզուգական առաւե-
լութիւնը՝ որ չի վարանիր նկարագրելու պարա-
նոց մը, ինչպէս որ է, թուխ կամ սպիտակ, եւ
հու մը՝ իր իրականութեանը մէջ, հու չէ թէ
սիստորի ըլլար:

Իրաւացի՞է, ուրեմն, առարկել թէ Աճէմեան
կը գծէ աւելի զգացումնվ քան զգացուու-
թեամբ: Թէ զուրկ է իրաւանին զգացումն: Թէ
անցաջու է գոփէի նմանելու . . . , եւ ասոնց
նման շաղակատութիւններ:

Վուզէի տեսնել մէկ հատիկի հայ բանա-
ստեղծ մը՝ որ յանցուքը հանսելու գոփէին — որ
իրաւացած գպողոցն չի պատկանիր — ինչ որ աշ-
ըլլար հանձարը: Թերեւա օր մը ունենանք անոր
մէկ նմանը, երբ արդէն կազմած ըլլանք մեր լե-
զուակն գործիքը, նրացուցած եւ կատարելա-
գործած ըլլանք զայն: Մինչեւ ան որը՝ պիսի
տատանինք Մկ. Աճէմեանի նման շատ յարդելի
տաղանձներու, եւ Մալկարայի, Պուրևուզյի,
Խարբերդի միշտակութիւններուն միշնեւ:

Պուշկից քերթողներուն էն պատկան ելլի
ներկայացուցչն, Մկրտիչ Աճէմեանի գէմ հրա-
պարակ նետուած գատապարտագիրն մէջ կան
ուրիշ կէտէր, զորս չարտէր վեր առնել, որով-
չետեւ թաքուն նախանձի եւ սոլացող չար-
մութեան պիսի կարենային թերեւա վերա-
գրուիլ՝ ուղղու քննութենէ մը վերջը: Օրինակի
համար, առարկել թէ Աճէմեան էն մեծ բա-
նաստեղծը չէ մեր ժամանակին, այլ էն զուտն է:,
անհետքթութենէ տարբեր բան չէ: Ան որ էն
մեծն է, Արտ. Յարութիւննեանի ինքն իրեն վերապահէն-
կուուչ Մալկարայի մեր երգիշը: Կը վախնամ որ՝
շատ շանցած արժ անսանայ առակին գործին բախ-
տին: Կը տեսնէք ուրեմն թէ Բնչ տօրեալ
այժմն բաց կը հոչակու մեր համակելի բա-
նաստեղծին գրական ժառանգութիւնը:

Եթոյց՝ ըսել թէ, “գէթ, մենք, նորերան
տող մը արձակ շնէնք ճանչնար իրմէ, ուրիշ բան

1 Գարնան Հովիք - Էջ 54:

չ'ապացուցաներ եթէ ոչ սորերուն տգիսուն
թիւմը՝ որ արդէն վէճի նիթ երմեք շեղաւ։
Աձէման գործազցից է մայրաբազիս մասնաւ
լին մէջ, շատ տարիներ տաշջ մասնաւրամար
և Տնտեսա անոն տնտեսակիսական, եւ Երկրա-
գունա, գրական համդէնսներուն մը։ Սակէ զատ'
ունի Լամբէէն արձակ թարգմանութիւն մը,
“Հաւատացացալի մը խօսքերը։” Եթէ չէ տեսած
կամ իմացած առ բանիքը, կրնայ սորվիլ ներկայ
առիթով, մնչպէս նաեւ գեր խիս շատ բաներ՝
որնց անգիտակից է, երեխայի մը անգիտակ-
ցութեամբը, մեր պատուարժան Ասպետը՝ Կոյս
կերպերու ժապաւէնին։

Որչափ գիւրին է պաշտպանել տաղան-
դաւոր անձերը իրենց նախանձորդներուն դէմ,
քանի որ անոնց մնային արտադրութիւնները
բաւական են ջելու համար ամէն կեղծ կամ
սփառ առողջութիւն։

Ասկէ զատ՝ արտաքին վկայութիւնները չնն
պակիր, մէկը միւսէն գնաւատելի։ Շըչափ վար-
պետորդի է մեր հոնոմութը։ Արգէն 1892էն
տաշջ պահ մը խաւարի մէջ ինչած կը կար-
ծուեր, կը քանէ կարողալ “Արեւելքի”, ան տար-
ամ Յուլիս ամսուած թուլն մէջ հրատարա-
կուած թղթակցութիւն մը, Հաւքի կողին, ուր
աւքին կը զարնեն հետեւել տողերը։

— “Աձէման իր նախորդ գործերէն
վերց, ինք զիկը ամութեան յանձնած ըլլա-
լով, նորէն հրապարակի վրայ երեւելու. մզումը՝
նախ զարմանք, ապա գոհացում կ'ազդէ։ Արդի
բանաստեղծներու նորաձեւ եւ յանձնառատ տո-
ղերուն քոյլ անանց թերեւա յանձգնութիւն
համարին Աձէմանի կրներեւա վակայն
բաւ. է կարդալ “Դարնան Հովերը, համն-
գուելու համար թէ նա ունի բնածին տաղանդ՝
որ անբունազըսոիկ տուալ կուտայ իրն հէշտոյր
ներգանակ ուսաւորներու որք իրարու կը յա-
ջորդեն առանց ճիգի, մերթ զգայոն, գողոր-
շեշտերով, մերթ ողորմած, գթած, երբեմ
թեթեւ, քմածին, այլ երմեք բուռն, խրսիս ու
սաստիկ։”

Մէկ Աձէմանի գասակից եւ մաերիմ՝
Բ. Թէրզեան — ոչ նորազ արժանաւոր քեր-
թող մը — սրտաբուի համականքով կ'ոջու-
նէր՝ իր բարեկամին սասնաւորներուն հրատա-
ռակութիւնը։

— “Թող նորաթեւ երիտասարդք զայն
կարդան, անպաճոյն բնական ոճոց վարժուելու

համար, Աձէման էֆ, պահած է ժաղովրդական
ձեւ մը՝ իր Առուսան ոչ չելլենական Ոլլմպուէն
իրած է, ոչ Օսիանի մատառապուղներէն, այլ նա
հայ մուսան է, իւր գէմքը սնդոյր եւ շապու շնն
կրեր, իւր մատունք ձեռնոցի մէջ բանտարկուած
չնն, ու անզարդ լսնչքէն Օ ալ Գօլներ չըռ.
բրեր՝ Ըսել չէ թէ նա անարուեստ է. ոչ այլ
արուեստակել չէ։”

Պարբերական խաւարման նոր շըռան մըն
է, թերեւս, զզր կ'անցընէ այսօր Մէկ Աձէման,
եւ իր կրներեւումը անչափի “յանդգնութիւնն,
պիտի անուանուեր այսօր, որքան նկատուեցաւ
1892ին։

Արեւուն տակ նոր բան չկայ: Կորեկը, ան-
փորդը, անվարժը, ցատկուողը, տգէտը միշտ
յաւակնուու եղած է, իսկ ատանդաւորը՝ հա-
մեստ։

Վերջին խօսք մըն ալ՝ աւարտելէ առաջ,
քանի որ շատ երկարեցայ գրել մը վայ, որ՝
առանց Աձէմանի միշաման թեան տեղի պիտի
շաբար երկու էշէ աւելի գրախոսականի մը։
Արտ. Յարութիւննեան կ'ըսէւ. — “Աձէման
անձարակ ու տգէտ է Հնչեակի (sonnet) շինու-
թեան մէջ, թեթեւ դատողութիւն . . .”

Գործնական կերպը՝ պացացացաներն է թէ
անձարակը նյոյ ինքն Արտ. Յարութիւննեան է,
կ'ընդունիմ իր առաջարկած զէնքը՝ որ է գալ-
շեական տաղաչափութիւնը: Արդ՝ Պաւար խոս-
տովնելէ վերց թէ հնչեակը էն գժուուր ոսա-
նաւորն է, եւ թէ ստեղծուեցաւ Ապղունէն՝ որ

Voulaient pousser à bout tous les rimeurs
français. . .

Պաւար, կըսեմ, հարեւանցի կերպվ կ'ըորչէ
առ ձեւին օրէնքները, որոց մէշէն կ'ընարեմ,
բախտին, հետեւեալը՝ զզր պարտէր անշուշտ
գիտալ քաջանակու մէր նորացոյս պիտէալ:
Այսինքն պէտք չէ որ մէկ անգամ գործառաւ
բար մը կրին երեւայ հնչեակի մէջ։

Ni qu'un mot déjà mis osat s'y remontrer.

Բանանը 68 եւ 69 էքերը կ'ըսէւ
Քամարին ուր կան երկու հնչեակներ գէմ առ
գէմ տպուած: Առաջնին մէջ — “Մանիշակի
փունջո — երկու անգամ կը գիտուին հե-
տեւեալ բառերը, Ամէն տարի — զարուն
մանիշակ — փունջ — հոգի — բոյր:
Երկրորդին մէջ. — “Վերջին Պատրանք,
գարձեալ կրնեւած են հետեւեալ բառերը.
ցուրտ — պատրանք — հոգի — ինքնու-
թիւն:

Et d'un! Պ. Արտաչէս:

Անփոքը կը կարծէ թէ ամեն բան դիւրին
է, ու քիթը կը կտորէ արգելքին առջև։ Իրը
թէ Սրտ. Յարութիւնեան սպառած ըլլար ոստա-
նաւորի մացած ամեն ձեւերը, հուսկ ուրեմն կը
ճաշակէ Հնչեակէն՝ որուն մէջ յաջողութիւն
կ'երազէ, առանց գիտալու զուալօի պատուերը.
— Un sonnet sans défaut vaut seul un long
poème.

Mais en vain mille auteurs y pensent arriver.

Հեզո՞ւ սոտոգիւ՝ եւ ոչ մէկ Հնչեակ առանց
թիւրութիւնն “Նըուած Քնարի,, 55 ոստանաւոր-
ներուն մըջւ։

Սրտ. Յարութիւնեան կարդացած է միայն
Հնչեակի մը մերենական, նիւթական, արտարին
շնութեան կանոնները եւ անոնց կիրառութիւնը
փորձած է, գովելի եռանդ եւ քաջալիքը, որը
առան ատեն որ չ'արտայայտուիր ի վես դրաց-
ուցին համբաւին։

Մէկ Ամէմեան կրթուած է զեւսիկի
Միթարեանց Հարց դպրոցին մէջ՝ ուր բնակա-
նաբար իտալացի հԵղինակներու ձեւերը նախըն-
տրութեամբ կ'աւանդուն աշակերտներուն՝ քան
գաղղականները Վրդէն Խոավական Հնչեակը
կը ասրբերի Գաղղիականնեն, եւ Սրտ. Յարու-
թիւնեան այնքան մեղադրելի պիտի ըլլար չգիտ-
նալիք առ մենամասնութիւնը, որքան Ամէմեան
կը մեղադրուի վարժուած ըլլալուն համար գաղ-
ղականին արտաքին ձեւին։

Բայց Սրտ. Յարութիւնեանի յարուցած
ամբողջ Խնդիրը կը կայսար մի միայն կանո-
նաւոր եւ անկանոն Հնչեակի կազմութեանը
վրայ, որ պարզ գաղղիական քմահացյքի մ'ար-
դիւնք է. մինչդեռ շատ արժեքաւոր եւ ներլիքին
յատկութիւններ կը պահանջուին Հնչեակն,
որոնց թիւթեւ մէկ նշյուլը հազին կը ընդունակուի
ինդրոյ նիւթ եղող հաւաքածեցին մէջ։

— “Հնչեակը պիտի կարօտէր ամբողջ
պատմութեան մը եւ ամբողջ մենագրութեան
մը, — կըսէ ուր պանվիլ, եւ կ'անուանէ առ
խնդիրը — ուն քու անուանելի։

Հնչեակի մէջ էն անձարակ ու տպէալ
ան չէ ուրեմն զր կարծել կը թուի Պ. Սրտ.
Յարութիւնեան որուն յաւակութիւնն է, թե-
րեւս, ներկայացրնել ինք զինքը իրը անսպառելի...
ինդիր մը։

11 նոյնմիջն 1902:

Թ. ՄԱԼՅՈՎ



ԳՈՐԾՈՒՑ ԱՌԽՈՒԿ
Հայ Ստորև Մովսիսի Խորենացոյ Եշխարհագործեան։

Ամենայն ճշգովթեամբ եւ յարմարու-
թեամբ կրնակ Պր. Մարկարտի “Պարսից աշ-
խարհ” (Էրանշահ) ըստ Ստոյն Մովս. Խորենացոյ
աշխարհագործեան, հանգերձ պատմական-
քննագատական մենութեամբ եւ պատմական
ու տեղագրական յաւելուածներով¹, (Excurses)
պատշելի երկը՝ հիացախառն բացադանչու-
թեամբ կոչել. գործ գերմանական ընդարձա-
կածաւալ քննագատ մնուց, կամ լաւ եւս՝ ար-
դիւնք Պր. Մարկարտի անուլը տաղանդին։

Կեղծ կամ Սուտ Մովս. Խորենացոյ Աշ-
խարհագործեան Պարսից աշխարհին վրայ ե-
ղած եւ ոչ կու երեք թուղթ Հատուածը՝ առիթ
տուած է Պր. Մարկարտի Հրապարակ հանելու
մամագիտորնեւ գրուած 358 մեծադիր էնթրոլ
Հիանալի հատոր մը, որուն մէջ տեսնուած ար-
տաքի կարգի ընդարձակածաւալ լեզուական ու
պատմական ծախօմութիւններն եւ սրամիտ
քննագատութիւնները, խորաթափանց ենթա-
գրութիւններն եւ հանձարեղ եղապահութիւն-
ները մարգուս շրթունքը խածնել կու տան։ Պր.
Մարկարտ իւր ատարեր մէջ է. նիւթին վերաբե-
րեալ ամեն աղդիւները կը գործածէ — մէծ
յաջողակութեամբ. այսպէս. հայ, յօն, լատին,
պարսիկ, հնդիկ, ասորի, արամայերէն, արա-
բերէն, թերեւս, եւ — — վնարէն . . .

Մարկարտ 5 էջ յառաջաբանէ մը վերջը
— որմէ հու կօգտունիք — մեզ կը ներկայա-
ցնէ Սուտ Մովս. Խորենացոյ Աշխարհագործ-
թեան երկու տեսակ մնագիր: Մին ինչպէտ ինքն
պացուցած է, սկզբնական բնագիրն է. եւ եր-
կրորդը՝ որ միայն յառաջազնն ծախօթ էր, շատ
համառոտուած ու իւրդախուած է: Վաղամե-
սիկ և. Արևէն Պ. Սուքրեանի ձեռքով Հրատա-
րակուած Սուտ Մ. Խորենացոյ Աշխարհագործ-
թեան կատարեայտցն խմբագրութեան մէջ մի-
շուած երանեան գաւառները՝ Պր. Մարկարտի
բնագրն համաձայն դեռ շատ շփթէ կը մնան։
Շատ անգամ բաղադրեալ անուններ՝ քանի մը
հասի բաժնուած են, եւ անոր հակուակն ալ
քանի մ'ինքնակաց անուններ՝ մէկի վերածուած։

1. Էրանշահ nach der Geographie des Ps.
Moses Chorenaci. Mit historisch-kritischem Com-
mentar und historischen und topographischen Excursen
von Dr. J. Marquart, Privatdozenten der alten Ge-
schichte in Tübingen. Berlin, Weidmann. 1901, p. 358,
4°. [Abhdgn. d. K. Ges. d. Wiss. zu Göttingen. Phil-
hist. Kl. N. F. Band III. 2.]